

ՏԱՅԱՐԾՈՒՅՑ

ԿԻՍԱՄՄԵԱՅ ՕՐԿԱՆ Հ.Մ.Ը.Ը.
Haï Scout *Organe des
SCOUTS ARMÉNIENS*



ՀԱՍՏ - Խօրասանձեան Խան Թիւ 26, Սիրէդի և Պոլիս
ADRESSE - Khorassandjian Han 26, SirKédji Constantinople

ՀԱՍՏԱԴԱՅՆ Աթ. 2146

F. ՏԱՐԻ ԹԻՒ 17

ՓԱՇՆԵԳԻՆ

Պոլիս և Պատառ Տիւ 120

Առասպեկման . Ֆր. 15

Անձերքս . Տու. 1,50

Telephone Աթ. 21461

1 ԱՊՐԻԼ 1922



Հայ սկաուտները բանակումի միջոցին
Les Boy-Scouts arméniens au camps:

68 ՏԱՐԵԿԱՆ ՄԿԱՍՈՒՏ ՄԸ

Օր մը, կալլէսէն անցնող «Թէյմըզ» գետի
ճիւղաւորութիւններէն մին հեղեղանման անձրեւի
մը պատճառաւ յանկարծ յորդեցաւ ։ կամուրջի
մը ճիշտ մօտէն միաձի կառքի մը մէջ նստած
երկու գեռափ զոյգեր կ'անցնէին ։ Բնութեան
ծոցի մէջ խայացող կանանչութիւնները վայել-
լելու համար, պառյափ ելած էին, անոնց մօ-
տէն կ'անցնէր 68 տարեկան բժիշկ մը, Պ. Բոլ
Տարիթին ։ Յաճախ գիտուած է որ ծերերու
հոգեկան ամենամեծ հաճոյքն է տեսնել զիրար
սիրող սիրտեր ։ Այսպէս ալ երբ Պ. Բոլ տեսաւ
սիրոյ կրակովը փայլող այդ երկու երանաւէտ
երիտասարդները, տարուեցաւ դէպի իր անց-
եալի քաղցր յիշատակները, զգաց թէ որքան
կեանքը անուշ էր այն տահնները, երբ իր
սրտին ամէն մէկ թելիկները կը դողդային երբ
իր սրտին արեւը կը ցոլար երազի մշուչները
ճեղքելով ։

Պ. Բոլ շարունակեց իր համբան ։ Յանկարծ
սուր ճիշտ լսեց, օրիորդին ձայնն էր և հե-
հետաքրքրութիւնէն ետ նայեցաւ . . .

Ի՞նչ տեսնէ . . . կառքը գետին մէջ տապա-
լած էր և գետին կատաղի հոսանքները իրենց
հետ դէպի ման կը առանէին այդ զոյդ մը սի-
րող սրտերը ։ Պ. Բոլ վաղեց արկածեալնե-
րուն մօտ և առանց որ և է խորհրդածութեան,
նետուեցաւ փրփրագէզ գետին մէջ ։ Գետը այն-
քան զօրաւոր կը հոսէր որ, աշխարհին լաւա-
դոյն լուղորդը և ամենաերիտասարդը չէր կա-
րող յաղթել անոր գնացքին և աղատիլ անոր
խեղդող յորձանքէն ։ Պ. Բոլ այնքան տարուած
էր երկու կեանքեր փրկելու իր տենչանքէն որ
իր անձնուիրութեան ոգին կուրացուցած էր
զինքը, այնպէս որ նոյն իսկ ոտներուն առջև
տարածւող իր գերեզմանը չտեսաւ ու նետ-
եցաւ հոսանքներուն մէջ ։ Հասաւ երկու զոյ-
գերուն, որոնք ի զուր հոսանքին դէմ կը մար-
տրնչէին իրենց երջանիկ կեանքը շարունակե-
լու յոյսով ։ Երբ Պ. Բոլի իրենց օգնութեան
զալը տեսան, ոյժ առին, սակայն փրկութեան
գործը շատ գժուարին էր, եթէ ոչ անկարելի ։
Քիչ մը անդին ջրվէժ մը կար, որդէ անպայ-
ման զլուարելով ջարդ ու փշուր սիրոյ խեղ-
դուէին այս տարարախատ արկածեալները ։

Այդ տիսուր վայրկեանն ալ հասաւ ։ Երեքը
Ճեռք Ճեռքի տուած, աչքերնին՝ ամէն բան
տեսնող, բայց քիչ անզամ օգնութեան հասնող
Աստուծոյ ուղղեալ, տուին իրենց հրաժեշտի
վերջին ողջոյնը ու ալիքներուն մէջ կորսուե-
ցան ։ Պ. Բոլի հերոսամարտը դիտող շրջակայ

գիւղացիները չկրցան զսպել իրենց արտասու-
քը ։ Աղնիւ բժիշկը, որ իր մէջ կը մարմնացնէր
ճշմարիտ սկառաւուած անձնութեան ։ Եթէ մար-
ման բուրոր գեղեցիկ զգացութիւնը տեսնելով
հանգիրծ երբեք իր անձր աղատելու փորձը
շրբաւ, այլ իր արկածեալներուն հետ միա-
սին սպայքարեցաւ մինչև ման, և թերես ինք-
նին ըստ ։ Ի՞նչ արձէք ունի կեանքս, երբ
անկարող է ան փրկելու երկու սիրող ուր-
տեր . . . Այսու էթէ Պ. Բոլ վերստին ցամաք
ելլէր, միշտ խոճի խայթի պիտի ըլլար զա-
նոնք աղատել, եթէ երբէք իր փրկութեան
գործին մէջ կամք դնէր, Խղճմտանքի այդ տա-
ռապանքէն աղատելու համար մահք նախընտ-
րեց, բայց ինք աղկէ վերջ ամէնուն սրտին
մէջ ապրեցաւ իբր սուրը մը, և գիւղացիները
աշխատեցան հետեւի անոր գծած մարդասիրա-
կան ճամբուն :

Այսպէս, հայ սկառաւաներ, զուք ալ պիտի
ունենաք առիթներ, արկածախնդրութեաննե-
րով, մահուան վախուրով լի պատեհութիւններ՝
օգնելու՝ վտանգի և կարօւութեան մէջ գըտ-
նուողներուն ։ Մանաւանդ գարաւոր սուգերու
մէջ հեծեծող ձեր ազգը, իր մերկ ու խոցու բա-
զուկները ձեզ երկարած՝ փրկուելու համար ձեր
աջակցութեանը կը դիմէ ։ Ձեր պարագանու-
թենէն աւելի, ամէնաիրական ընազգը պէտք
է ըլլայ հանելի ի պահանջել հորկին նոյնիսկ
ձեր բոլոր զգիստները ու պահանվել անոր տա-
քուկ և երջանիկ կեանք մը ։ Դուք թերեւու
մեռնիք բայց անդին ձեր ազգը կը ծաղկի,
ձեր անձնութերութեան, ազգասիրութեան մի-
ջոցով միւս բոլոր հայերն ալ ձեզ կը հետեւին
ու կը բարձրացնին իրենց ճիզը՝ բարձրացնելով
հայ ազգին ապրելու կամքը ։

Պ. Բոլ երբ իր փրկարար գործին մէջ յաջո-
զէր, աշխարհիս ամենաերջանիկ անհատը պիտի
ըլլար, կեանք մը, կամ կեանքեր փրկելէ վերջ
զգացուած հաճոյքէն քաղցրագոյն հաճոյք մը
չէ կարելի երեւակայել ։ Կ'ուղէք երջանիկ
ապրիլ ։ ամէն օր բարիք մը ըրէք, Պ. Բոլ
մեռաւ, սակայն անոր մահք դիտող հաղարա-
ւորներ երգմնցան ու ըսին ինքիրենց «Այ-
ներուը մեղի լաւ գաս մը տուաւ ։ պէտք է
հետեւինք անոր մահք կարծածին չափ
դառն չէ եղեր ։ Երբ առիթը ներկայանայ
մենք պիտի մեռնիք օգնելու համար մեր նը-
մաններուն . . .

Երբ այս ոգին կը տարածուի, մանաւանդ
հայերուս մէջ, մեր ազգին ճշմարիտ փրկու-
թեան ժամը հասած կ'ըլլայ ։

Ուրիշ թիւով պիտի պատմեմ անձնական
դէպիք մը, (Շարունակելի)

ԺՈՂՈՎՐԴԻՑ ԵՒ ՄԵՆՔ

Սկառառութիւնը մեր մէջ ներկայիս բանական գոհացուցիչ վիճակ մը կը ներկայացնէ չնորդիւ ձեռնահաս և որոշ նպատակի մը ձգտող խմբագեաներու եռանդին, որովհետեւ անոնք աննկուն կամքով մը և խոչընդուաներու առջեւ չի յուսահանելով չանացած են իրենց ինաժքին յանձնուած խումբերը կատարելութեան վիճակի մը հասցնելու աշխատիլ։ Խումբին՝ հետեւաբար սկառառութեան ավագան հաստատ հիմերու վրայ դնելու համար ցարդ անոնց նշանաբանը եղած է «քանակով քիչ, որակով լաւ»։ Սակայն կը կարծենք թէ այս վերջինս իրականութեան մօտեցած ըլլալով, ժամանակ է այլեւս քանակին ալ քիչ մը ոժ տալ։



Նզիպտոսի Անզլիացի և հայ սկառառուները ու զայլիկները, Անզլիացի սկառառուներու կողմէ կազմակերպուած հանդէս մը վերջ։

Եթէ կը փափաքինք ճշմարիտ ազգասիրութիւն մը ի գործ դնել, այն ասեն չը կունանանք ազգին մէկ փոքր հասուածին զաւակներուն սկառառական կրթութիւն տալով, այլ ջանանք սկառառութիւնը կարելի եղածին չափ ընդհանրացնել, ազգին բոլոր զաւակներուն ալ անխօր սկառառական դաստիարակութիւն մը տալով։

Սկառառութեան ծաւալման նպաստելու համար նախ պէտք ունինք զայն ժողովրդեան ծանօթացնելու՝ որովհետեւ ան շատ տարտամ գաղափար մը կազմած է սկառառութեան մասին չատ անդամ զայն մարմամարդի հետ շփոթելով և յաճախ ալ հանգէններու կարգապահութեան հսկելու համար սահեղծուած խամացիքներ կարծելով սկառառները

Ան չգիտեր թէ սկառառութեան մէջ մարմ-


նակրթանքը երկրորդական դիրք մը կը գրաւէ և թէ ան աւելի բարոյա—ֆիզիքական զարգացմանը զբաղող կազմակերպութիւն մըն է։

Արդ, մենք ի՞նչ միջոցներ ունինք սկառառութիւնը ձանցնելով՝ ժողովրդեան ամէն խաւերուն մէջ տարածելու։ Միջոցները չին որ կը պակախն սակայն գաղափար մը տալու համար ստորեւ տանք անոնցմէ մէկ քանին։

Զի բաւականանք միայն «Հայ Սկառառախն մէջ արտայատուելով, մամուլն ալ զբաղեցնենք անով, միթէ այս վերջինը պիտի զլանա՞ր իր սիւնակներէն մէկ քանին տրամադրելու այս յայժ կենսական և ազգօգուտ ձեռնարկին։ Միեւնոյն ատեն ջանանք կարելին ընել մեր օրկանը լաւագոյն վիճակի մը հասցնելու համար։ Այսպիսի պարագաներու մէջ զուտ սկառառական գրականութիւն մը՝ պիտի ունենար իր որոշ օգտակարութիւնը։ Դժբախտաբար մեր մէջ պատանեկան գրականութիւնը ըլլայ թարանով թէ բանաստեղծութեամբ պէտք եղած պէտք սկառակուած չըլլալով, մենք չ'ունինք մեր մասնայատակ գրականութիւնը, և հիմայ որ հզօր ճիգեր կ'ըլլան գրական վերականգնուածի մը համար միթէ սկառառութիւնը իր բազմապիսի և հետաքրքրաշարժ գրուազներով զեղեցիկ առիթ մը չ'ընծա՞յեր մեր գրողներուն, քիչ մ'ալ այս ծիւղով զբաղելու, քանի որ այս տեսակ փորձ մը տակաւին լրջօրէն ոչ մէկ ազդի մէջ եղած է։ Եւ միթէ միշտ մենք է որ պէտք է ուրիշներուն հետեւինք ամէն բանի մէջ։

Հոս կը վերջացնեմ և միթէ հսկերուս շարքը անշուշտ միշտ ի նկատի ունենալով որ բրուրականտի ամենասազդու և միւսները զերազանցող միակ միջոցը, սկառառներուն՝ անհատապէս իրական սկառատի վարուելակերպով սկառառութեան անունը բարձր պահելն է։

ԵՐՈՒԱՆԴ ԻՒԹԻՒՃԵԱՆ



B. 1919



Վ Ս Ե Մ Ռ Ո Պ Է Ն Ե Ր

Հեռուն, Մազրի-գիւղի շրջակայ ըլուրներուն վրայ, նախարշալուսային աղօտ մթութեան մէջէն, տարտամօրէն կը նշմարուին հայ սկառաւներու ստուերները: Անոնց խիտ շարքերը, յամրօրէն կը յառաջանան օծածեւ գալարուն ճամրուն վրայ, տարցներով առաւօտեան զով զեփիւռը իրենց զուարթ շշնկոցներով: Բոլոր խօսակցութիւնները կը դառնան օրուան արշաւին վրայ:

Ահա եւ արշալոյսը, որ կուգայ ոսկեզօծել անոնց ծիւնաթոյր գդակները՝ որոնց ճերմակը խառնուելով փողկապներու այլազան զոյներուն, լայնածաւալ դաշտը կը նմանցնեն երիներանգ ծաղիկներով զարդարուն մարգագետնի մը:

Յանկարծ «կաց» հրամանը կը լսուի: Ազմուկը պահ մը կը դադրի. յետոյ ցած ծայնով հրաման մը կ'անցնի թերինէ թերան, շարքէ շարք, բոլոր խումբը կայծակի արագութեամը կը դառնայ դէպի արեւելք, զուլսները երկիւղածօրն կը մնրկացուին, և տրուած նշանի մը վրայ բոլոր սրտերէն միահամուռ կը պոռթեայ «Հայր Մեր»ը:

Ոյո՛, սկառաւները օրուան ծագումը կ'ողջունն եւ կը փառարաննն Արարիչը՝ տէրունական աղօթքը երգելով:

Գևիմ է րոպէն, բոլոր հոգիները վերացած են. ոչ մէկ շարժում կը նշմարուի: Բնութիւնն ալ կարծես երկիւղած լուութիւն մը կը պահէ, թռչնիկներն անծայն, առաւօտեան զեփիւռը դադրած, փոքրիկ ճիւղ մը անզամ չի շարժիր: Բոլոր շնչաւոր եւ անշունչ իրերը անշարժ կ'ունկնդրեն անմեղ հոգիներէ բղխող առաւօտեան այս մաղթաներին:

Դաշտի այդ մենութեան մէջ անչափանաս սկառաւներու սուր եւ զիկ ծայները խառնուած չափանաներու բամբ եւ զոռ ծայներուն կ'արտաքերեն այնպիսի ներդաշնակ մեղեղի մը, որ խորհրդաւոր չեմ զիտեր ինչ մը կը պարունակէ եւ որ կոչուած է յուզելու ամենէն անտարեր սրտերը:

Եւ յիրաւի կը նշմարուին օտարզգի որսորդներ, որոնք զգածուած րոպէին լրջութենէն, զիսարաց կ'ունկնդրեն սկառաւներու աղօթքին:

Աղօթքէն վերջ, արագ քննութիւն մը բաւ կ'ըլլայ ճշդելու ներկաներուն թիւը, և ահա «քայլ առաջ» հրամանը կ'արձագանգէ ամէն կողմէ: Ամրող խումբը զսպանակէ մղուածի պէս կը շարժի դէպի առաջ:

Քիչ վերջը ըլուրներու մէջէն սոլացող բարայատակին վրայ կը հնչն հնեւացող սկառաւներու համաշափ բացերը եւ անոնց զուարթ երգերուն պատառները կ'երթան խառնուելու անհամար թռչնիկներու նուռողիւններուն:

Մէկ երկու վայրկեան եւս եւ անա՛ հնառն ըլլակին զազաթին վրայ՝ կը նշմարուին վերջապահներու շարքերը, որոնցմէ երկու հոգի ուսամբարծ կը կրեն իրենց փոքրիկ մէկ ընկերը, որը դժուարութիւն կը բաշէր բալելու: Երջանիկ հոգիներ:

Ք. ԺՊՏՈՒՆԻ

(Ակտուս խօթապիս)



ԳՐԵՋ ՆԵՑԼ Մ. ՔԼԱՐՔ

Դարեր առաջ և նոյն իսկ նորագոյն ժամանակներու մէջ, մարդիկ Սուրբերու վարքը կ'ընտրեին իրենց կեանքին իր ուղղութիւն և առ այդ՝ ի բաքանշիւր ու ունէր իր անձնական Ռուրը որուն ընդգծած շաւզին կը ջանար հետեւիլ իր ամրազդ կեանքի ընթացքին իսկ այժմ որ Սուրբերը միայն պատմութեան կը վերաբերին, և արգէն դժուար է անոնց վարքը ներկայի ընկերային պայմաններուն յարմարցնել, իբր օրինակ կ'առնենք անոնք որոնք իրենց էռութեան լովանզակ թափախ ջանացած են մարդկային վիշտերը ամերելու, անոր կեանքը բարօրելու և իրենց հայրենիքին պատմուը բարձրացընելու ներեմն աւելորդ պիտի ըլլար երբեմն այս սիւնակներուն մէջ սկսուաներուն ներկայացնել մէծ մարդոց կեանքը իր ընդհանուր դիմերուն և օգտակար ու օրինակելի մանրամասնութիւններուն մէջ:

Այս իսկ նորատակաւ սոսորեւ կուտանք մեծ մարդու մը, Պիօն Առնոլտի կենսագրականը, Ամերիկայի Վլահական թերթէն առած:

(Ե. Խ.)

Ներպատճառ Նահանգի ուլուրուան միծ ուրարգաւած Էջլէնտ քաղաքը սահմանագլխային փոքրիկ ու անշան զիւղակ մըն էր անցեալ դարու վաթուունական թուականներուն: Էջլէնտի մեքենագէտներու ամրող թիւը կը բազկանար երկաթագործէ մը եւ հրացանագործէ մը: Գիւղէն երկաթուղի չէր անցներ մինչեւ 1869: Տեղափոխութիւնը կը կատարուէր ձիւրով կամ ձիւց անենալու:

1873ի ձմրան եղանակին էր, երբ Էջլէնտի երկաթուղին 40 տարուան էր, իսկ Առնոլտ 12 տարու և եւ յանկաք հարկ եղաւ նորոգել Պրելինիթըն երկաթուղիի երրորդ կամուրջը:

Զմրան այդ ցուրտերուն, ամէն ինչ սառուցիկ եւ ամայի կը թուէր: Այսուհանդերձ շարաթը երկու կամ երեք անգամ, զիշեր ատեն, 12 տարեկան փոքրիկն Առնոլտ երեք մըզ զն հետիւն կը բաւէր կ'երթար կամուրջին մօտ, և ժամերով կը քննէր կ'ուսումնասիրէր շաղեմիքենաներու մասիքը: Բնականաբար խաւարն ու մենութիւնը չէր սիրէր: Իսկ ձմրան ցուրտը, որ մինչեւ իր ոսկորները կը թափանձէր, երբէք հաձելի չէր Առնոլտի: Սակայն ֆիզիքական անյարմարութիւններուն կը յաղ-

թէր իր մէջ գանուած անանուն և աննուած զօրութիւն մը: Այն օրերան խորաքանչիւր երկաթուղիի մեքենայ գեղեցկազարդուած էր պղնձեայ մասերով, որոնք մեքենագէտին հրպարաւութիւնն էին: Ու ամէն դիշեր, «սրբիչ» կոչուած մարդ մը կը մաքրէր կը վայլեցնէր օրուան ընթացքին աղտոտած պղնձեայ մասերը: Պատանի Արնոլտ և Սոլիթ Բրիքի վայրաշարժը մաքրող զործաւորը՝ իրենց միջեւ ուսկարկութիւն մը ըրին: Արնոլտ (սրբիչ)ին ոգնեց, սպինձը փայլեցնելու և մեքենան մաքրելու մէջ, արդ ծառայութեան փոխարէն հետաքրքիր պատանին արտօնուեցաւ քննել իր որբուն սիրած մեքենականութեան բոլոր մասերը, յաճախ հան մնալով մինչեւ առաւօտեան ժամը և կամ 5:1 վայրաշարժերու նկատմամբ ցոյց տուած իր շահագրգութիւնը: Իր այդ անօրինակ և խօրունի հետաքրքրութեան գոհացում տալուն չնորհիւ, փոքրիկն Արնոլտ այսօր մեծցած և եղած է Ամերիկայի ամենակարող և քաջածանօթ մեքենագէտներէն մին — Հնարիչ, գիտուն, մեքենագիտական տարակարծութիւններու դատաւոր և միջնորդ, ու վերջապէս, առաջապահ ելեկքտրական հնարագիտութեան նորհիւ: Հոկայ և արժանաւոր վարձատրութիւններու տիրացած է: Սակայն իր եկամուռներու մեծագոյն տոկոսը յատկացուած է 40 մղան երկարութեամբ արագընթաց ելեկքտրական շողեկաքի մը: զոր կը գործածէ իրեւ աշխատանոց՝ գործնականացնելու: իր գաղափարները:

Մը, Արնոլտ կ'ըսէ — «Յաջողութեան և նրա պատակի հասնելու նամքան փուս ու դժուարին է: Ես կը սիրեմ պայքարիլ, ու կը համակրիմ այն մարդոց՝ որոնիք ընկնուիլ, ընկրկիլ կամ յուսահամիշի չեն զիտեր: Խոչեն ու արգելեները նպատակի բարձութին վերելակներն են: Ես ալ բազխած եմ բազմաթիւ գժուարութիւններու: Առաջին արգելքը իմ հայրս եղաւ: ան կը սափելիք զիս, որ բարձր գատարակութեան հետեւիմ, և իրեն նման փաստաբան դասնամ: Մեր զբացիներին ալ անուվոր և աւելորդ կը զանէին մեքենաներու մասին արտայայտած իմ հետաքրքրութիւնս:

«Յայց ես կ'ուզէի շինել շարժազ և ընթացող առարկաներ և կ'արհամարհէի իմ ճամբան վրայ գանուած ամէն բան: Մզոններ կը ճամբորդէի երթաւ զանել և սորվելու: իմ սիրած ճիւզս: Զիս ճանչողները իմ մասիս շատ հաւատոք չունէին»:

Արնոլտ վերջապէս յաջողեցաւ : Ան այսօր իր հետապնդած նպատակին հասած է , տիրանալով գրամի և համբաւի : Աշխարհի բոլոր անկիւններէն մարդկի իրեն կը զիմեն՝ խրատ և օդութիւն ուսանալու : Եթերաւոր պաշտօններ իրեն համար բաց են : Հարիւրաւոր տարրեր քաղաքներու մէջ և բաղմաթիւ երկաթուղային դիմերու վրայ պաշտօնեայ կարգուած է :

Երբ հազիս 13 տարեկան էր , Արնոլտ ինքնափենայ մը չինց : Պէտք եղած մասներն ու նիւթերը կը պակսէին : Ան բնաւ չէքեց իր գաղափարը : Գնաց , վնասեց , զտաւ հին կրտորներ , հաւաքեց զինկ , կատոր և թիթեղ , և զիւղին երկաթագործին խանութիւն մէջ շինեց իր մեքենան այս հաւաքածոց նիւթերով , և երբ չոգին տուաւ , մեքենան ոկսաւ շարժիլ :

Դժբախտաբար երկաթագործի խանութիւն Արնոլտի հօր օֆիսէն միայն քանի մը քայլ հեռու կը գանուէր և հօրմէն աեսնուելու . վախր ունէր միշտ :

«Հայրս , կ'ըսէ Արնոլտ , իր զաւակները շտրունկի զբազծ կը պահէր : Մեզմէ իւրաքանչիւրը իրեն յատուկ գործ մը ունէր : Ինձի յանձնուած էր մ'ը տան օճախին համար բաւականչախափ վառելափայտ ճարել : Շարաթ օրերը փոխանակ փայտ ժողուելու և սոցոցելու՝ կը փափաքէի երկաթագործին քայլ երթաւ և գործիքի մը հետ խաղալ : Հայրս երբեմն կը լըրտեսէր զիս , ու ականջէս կը քաշէր , պատուիւրելով որ փայտ ժողուելէ և կոսրելէ զատուրի բան ընհետ : Ճիշտ է , որ յաջողուծ էի փոքրիկ մեքենաներ շինել , սակայն այս չափով գոհ չէի , կ'ուզէի իրականը , խոշորը շինել և շարժման գնել : Տունէն , և գորոցէն փախայ , զացի տեղ մը , ուր կը գանուէր վայրաշարժ մը . զտայ անօր աէրը . անկէ գործ խնզրեցի : Ճարսիկ , լայնասիրտ ու համեստ մարդ մըն էր : Ինձի խոստացաւ օրական 50 սէնթ տալ : Հոն ատեն մը աշխատեցայ : Վարպետս իմ շարժականս նոյնը թողուց : Ինձի հետ կային խումբ մը կոսիտ և անտարբեր մարդիկ : Ես իմ գործիս վրայ կեղունացուցած էի իմ ուշտղրութիւնս : Անզամ մըն ալ յանկարծ բան մը նկատեցի : Վայրաշարժին հոկիչը մեքենադէտ մը չէր : Մեքենան լաւ չէր գործեր . իսկ մարդը չէր հասկնար թէ ի՞նչ էր սղատճառը : Դժուարութիւնը կը դրայ զոնել և հարկ եղած նորոգութիւնը կատարեցի : Երբ միւնքները կը ճաշէին : Մեքենագէտ զարմացաւ և ուրախացաւ , ու զնահատեց զիս : Միւս գործաւորները իրենց

խելքը չէին գործածեր : Անոնք անգրագէտ , աղէտ էին : Տեսայ . թէ ես ալ աւելի զառափարակութեան կը կարօտէի : Յետոյ նորոգեցի ուրիշ վայրաշարժներ : Անձամբ մեքենաներ շինեցի , որոնք կանոնաւոր կերպով կը գործէին : Մեքենաներու հին ու զանդազ կազմը փոխեցի ու իմ մնձերս ճանչցան և վարձարեցին իմ կարգութիւնս : Դաստիարակութեամբ կրնանք նոր մեթոսներ գանել և արիշներու սխալները երեւան հանել : Եսկ յարահեռութիւնն ու կրթութիւնը ի վերջոյ կը բարձրացնեն մարգրաւ :

Այսօր Մր . Արնոլտ հոչակաւոր և մեծահամբաւ անձ մըն է գարձած : Ան եղած է ընդհանուր վերատեսուչ Նիւ-Եսորք Աէնթրը երկաթուղիներին : Տարիներով պաշտօնավարած է Ելիսօնի Աէնթրը Բէլլարդ Բէլլը Ելլը Ելլը երկաթուղին , 1893ին : Ան վայրաշարժներու շինութեան նոր կերպեր և մեթոսներ հնարեց : Երկաթուղիներ անցնելու կամու րջներ կամ փապուղիներ չինելու ատեն յաճախ գիտուած է իր խորհուրդին , և Մր . Արնոլտ կարգուած է յանձնախումբերու պետ : Ան Պօրտ ալ Էննինիրբոզի նախագահն է : Ելլու Եսորքի գետնուղիներու մեքենագետներէն մին եղած է : Երբակոյի գետնուղիներու յատակագիծերը ինք գծած է : Իրեւու խորհրդական մեքենագետ իր մասնակցութիւնը բերած է Ամերիկեան և Բանատական բազմաթիւ երկաթուղիներու շինութեան և նորոգութեան գործերուն մէջ : Իր ձեռքով կամ թելազրութիւնով ծախուած է աւելի քան 100 միլիոն տոլար :

Հարիւրաւոր մեսանիներ և տիտագունիներ ստացած է գիտական ընկերութիւններէ և կրթական հաստատութիւններէ : Բազմաթիւ գործիքներու և մեթոսներու հեղինակն է : Ելեքտրական երկաթուղիներու սիսթեմը իր ջանքերով կատագործուած է :

Ան նախագահն է Ամերիկին ինսքիփիր ալ Բէլլոս Էննինիրբոզին և Աւստրըն Սոսայիրի ալ Էննինիրբոզի . պատուիրակ եղած է 1900ին Փարիզ գումարաւած միջազգային ելեքտրական Համաժողովին . անդամ է Միացեալ Նահանգներու Նաւային Խորհրդական Յանձնախումբին ուր Ամերիկեան Օգանաւորդներու Գնդապետ Նշանակուած է Համաշխարհային Պատերազմի միջոցին :

«Իրջնակը

Ամփոփից Ա. ՀԱՅԿԱԿ

ԱՄԱՌՆԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ

ՍԵԽ ԾՈՎՈՒ ԵԶԵՐՔԸ ՔԻԼԻՕՍԻ ՄԷԶ

Y. M. C. A.ի կազմակերպութիւնը, ուրոշած է այս տարուան ամսանային քէմբն ալ համաստել Քիլիօսի մէջ, Քէմբի վարիչանորէն Արք. Հէաբն այս նոպատակին համար աւելի լաւ ընտրութիւն մը չէր կրնար ընել արուած թլլալով այն հազարագիւտ զիրքն ու պայմաները որոնց մէջ կը գտնուի Քիլիօս։ Անոնք որ անցեալ տարի ապրեցան կամ այցելեցին Քիլիօս կրնան շատ լաւ գնահատել անոր արժէքը։ Քէմբին առաջին շրջանը կը բացուի Յունիո 19ին և կը տեսէ մինչեւ Յուլիս 17։

Համար ընդարձակ քառանկիւն վրաններ Փայտաշէն մասին մէջ պիտի զտնուին քէմբին պաշտանատեղին, մթերանոցը, ելեքտրական մեքենաներու աշխատանոցը, լուսանկարչական մաթ սենեակ և խոհանոց, հարթուած գեանի մը վրայ աեղի պիտի տնենան աթլէթիկ մըրցումներ, Ֆութօլ, Պէյզզօլ, Պասքէթօլ, Վալիոլ, Թէնիսի և ուրիշ ընդհանրացած խաղեր։ Քանի մը հարիւր մէթր անդին կը գտնուի եղական աւագուած ծովափ մը, որ իր չափաւոր խորութեամբ լաւագոյն պատեհութիւն մըն է մինչեւ իսկ ինքնոգնութեամբ լողաւ սորվիլ ու զողներուն։

Քէմբ Բէռին իր ընդհանուր ծրագրին մէջ կը շարունակէ արկերիկ խաղեր, լոգանի,



921 Քիլիօսի Ռեմբէն տեսարան մը

Քէմբի այս շրջանին կրնան մասնակցին առանց ցեղի, ազգութեան կամ կրօնքի խըտութեան, 16էն 22 տարեկան՝ յանձնուարուած լաւ նկարագրի տէր երիտասարդներ, ամբողջ շրջանին համար 30 տակի վճարումի մը փախորէն, մէջը թլլալով նաեւ սնունդի փախորէքը։


Քէմբ Բէռին նոպատակն է, ամէն տարի կարծ ժամանակի մը համար առիթ տալ պատանիներու և երիտասարդներու միանալ ու խմբուիլ բաց օդին մէջ, վայելելու համար ընտթեան հիմոքանչ շրջապատը, մշակել տեւական բարեկամութիւն և կազդուրուիլ հագիով ու մարմնով։

Բնակութեան համար սահմանուած են կննածեւ վրաններ, իսկ զրօսանքի և հոտի

բնուրեան ասումնասիրուրին, բանակումի վարժութին, նախնական դարմանում, առողջապահութին, առօսանիք, բանակումի կրակ, բանեական ներկայացում, սինեմա և ճշմարիտ բանակողի մը սրախն մօտիկ ուրիշ այս կարգի գործունէութիւններ։

Բանակումի շրջանը կարելի եղածին չափ շինիչ և օգտակար կերպով գործածելու համար որոշուած է բանակումի կեանքին ամրողջ գործունէութիւնն յատուել զանազան մրցումներ և քննութիւններ կատարել, որոնց մէջ յաջողելով բանականաչափ կէտ շահողները, պիտի վարձարուին բանակումի խորհրդականով (Camp Emblem):

Աւրիշ մրցանակներ ալ պիտի սահմանուին աթլէթիկին և լողալու մէջ մասնաւոր յաջողութիւն ունեցողներուն։



1921 Թիվոսի ԵՎԱՄԲԻ տեսարան մը

Մ Բ Ա Գ Ի Բ

Կ Ե Ս Ո Ր Է Ա Ռ Ա Ջ

- 6.30 Զարթնում, առաւօսնան մարզանք
7.— Գրօշակի պարզում
7.10 Նախաճաշ
7.40 Բանակումի պարտականութիւններ
8.00 Առաւօսնան բննութիւն
8.15 Վիճարանական հաւաքումներ
8.45 Կրթական պահ
10.00 Աթլէթիկ
11.00 Առաւօսնան լոգանք
12.00 Ճաշ

Կ Ե Ս Ո Ր Է Վ Ե Ր Ճ

- 1.00 Մրափ
3.00 Աթլէթիկ մրցումներ
4.00 Լոգանք և մրցում
5.30 Վրանի պարտականութիւններ և բննութիւն
6.15 Առանձնացում

6.30 Ընթրիք

7.00 Անպաշտոն խաղեր

7.45 Զրուանք


9.00 Քնանալու փող

9.40 Անկողին, ըուն

Քէմբը, բանակումի արուեստին և երիտասարդներու գործունէութեան փարձառուանձերու անօրէնութեան տակ պիտի դրուի:

Տուրէնն է կ. Մ. Հէտրն, Վ. Ա. Ա. պատասնիներու կրթական ձիւզին պեսը խոկ Բ. ը Խօսինսորն մատակարարը: Վարիչներուն մէջ կը յուսացուին բլլալ նաև Ահմէտ Իզզէթ պէտ և Մր. Պէտրը Մոսլրիթ Քոլէճէն և գ. Արծրունի Բերա Վ. Ա. Ա. էն:

Այս առաջին շրջանի բանակումէն վերջերկու շաբաթուան շրջան մըն ալ պիտի հաստատուի մարմիսակրթական դասընթացքի հա-



1921 Թիվոսի ԵՎԱՄԲԻ տեսարան մը

մար : Դասրնիթացը պիտի վարէ Մ. Ցիլիբրու : Այս տարի ընդհ. որբերուն յատկացուած է միայն մէկ ամիս, առաջին տասը օրերը թուրք, երկրորդը Հայ և երրորդը Ռուս որբերուն յատկաւի :

Բոլոր այն հայ երխուսարգները որոնք անցեալ տարի պատեհութիւնը ունեցան նկարին մասնակցելու անսարակոր առիթը չպիտի փախցնեն այս տարի առ վայելքի այդ պահերը ապրելու :

Մենք փափաքաղ ենք որ նկարին ընծայած այս առաւելութիւններէն օգտուող երխուսարդներուն մէջ հայերը կարեւոր թիւ մը կաղմնեն : Անոնք որ պիտի ուզեն այս առիթէն օգտուիլ պէտք է փութով արձանագրունքն, որով հետեւ օրոշուած է միայն 150 հազիք արձանագրութիւն կատարել : Այս կարգի մէկ ամսուան բանակումի մը շնորհիւ ամրով տարուան մը մտաւոր ու ֆիզիքական յագնութիւնը կարելի է թօթափել և անկէ գործ գալ ամրով էութեամբ կազդութուած և ընդունակ աւելի արդիւնաւոր տարի մը բոլորելու :

Գ. 3.

ՄԱՐԶԱԿԱՆ

ՊԱՍՏԵԹՈՒԻ ՊԱՀՏՈՆԱԿԱՆ ԿԱՇԱՆՑԻ Բ

ԿԱՆՈՆ 6

ՊԱՀՏՈՆԱՏԱՐՆԵՐԸ ԵՒ ԱՆՈՆՑ

ՊԱՐՏԱԿԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊԱՏԾՈՆԱՏԱՐՆԵՐԸ

Յօդ. 1.— Պաշտօնատարները կը կազմեն հետեւեալները . Խրաւարը մը (Refree), Պատաւար մը (Umpire), եւեն ֆամապան (Time Keeper) և երկու Առանագրող (Scorer):

Յանձնիք, Խրաւարուն ու Պատաւարուն մէկ կերպ պէտք չէ կապակցութիւն ունենան խաղացող Չխումբերին սեւ է էլիուն հետ՝ որոնց պաշտօնատար նշանակը ւած էն, առկէ զատ պէտք է ունենան անվիճելի հիմութիւն և անկազմակալութիւն : Խրաւարուն ու Պատաւարունը պարտին երկու խումբին տարագներէն տարեր հազուած կրին : Պաշտօնատարները բացի կանոն 1 ի (Խանօթ) էն և Յօդ. 2 էն ինչպէս նաև կանոն 8 ի յատուկ Յօդ. 1 էն, միւս կանոններուն մէջ փոփոխութիւն մտցնելու մասին համաձայնութիւն զոյցնելու իրաւունք չունին:

ԻՐԱԿԱՐՈՒԻՆ ՊԱՐՏԱԿԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յօդ. 2.— Խրաւարը գնդակը խաղի մէջ

կը դնէ, ան է որ կ'որոշէ թէ՝ ե՞րբ գնդակը խաղի մէջ է, ե՞րբ ամլացած է, որո՞ւ կը պատկանի և ե՞րբ կօլ մը եղած է : Ֆառւլները ինք կը յայտաբռնէ, բոլոր բենվրիները կը դեկովարէ, կը ծանօթանայ փախանորդներան և պէտք եղած ատեն բացանիկ դադար (time out) կը յայտաբռնէ, կատարուած իւրաքանչիւր կոյին կէտի արժէքը իր մասներով պէտք է ցոյց տայ : Պէտք է նաև իւրաքանչիւր կիսամազէ վերջ հասարակութեան յայտաբռնէ, կէտերու արձանագրութեան արդիւնքը, Վերջին յայտաբռնը, այդ խաղին հետ իր ունեցած կապակցութիւնը կը վերջացնէ :

ԻՐԱԿԱՐՈՒ ԿԸ ՀԵՌԱՑՆԵ

Յօդ. 3.— Խրաւարը պէտք է ուահանջէ հետացամը այն խաղացողներուն՝ որոնք չորս անձնական ֆառվ կատարած կամ արտահանուելու արժանիքն չեն մասնաւուած :

ՕՐԵՆՔՆ ԴՈՒՐԸ ԿԵՏԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԿԱՐՈՒ

ՈՐՈՇՈՒՄ ԿՈՒՏԱ

Յօդ. 4.— Խրաւարը իրաւունք ունի համար կոչել բոլոր այն վարմանքները որոնք մարզիկի օգիին դէմ են, կամ կրնայ որոշումներ աւալ այն բոլոր կէտերու մասին որոնք կանոններուն մէջ չեն մասնաւուած :

ԻՐԱՐՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԴԷՄ ՊԵՏՔ ՁԷ ԱՌԱՐԿԵ

Յօդ. 5.— Խրաւարը ոչ ալ Պատաւարը իւրաւասութիւն չունին վերապահութիւն կամ առարկութիւն ընելու մէկմէկու տուած որոշումն դէմ, երբ ան կ'իյնայ այս կանոններով բացաբռնուած իւրենց յարաբերական պարաւութեանց սահմանին մէջ :

Եթէ Խրաւարը և Պատաւարը գրեթէ միեւնոյն պահուն նոյն խաղին մասին որոշումներ տան որոնք կը վերաբերին նոյն խումբին դէմ առարբեր բենվրիներու, նախապատուութիւն պիտի արուի անոր՝ որ ամէնէն աւելի լուրջ ուշադրութիւն կը հրաւիրէ : Ասիկա կրկնակ ֆառվի մը կատարման արգելք չկրնար ըլլալ . ինչպէս սահմանուած է կանոն 7 ին, Յօդ. 12 ին մէջ :

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԸ

Յօդ. 6.— Խրաւարն ու Պատաւարը, սահմանի գիծերուն ներու կամ զարու կատարուած օրէնքի բանարարման մասին խաղին սկիզբէն մինչև վերջանալը ո և է ժամանակ, որոշումներ տալու իրաւասութիւն ունին : Այս սահմանումին մէջ կ'իյնայ նուև այն ժամանակամիջոցը, որ առեն խաղը կրնայ ո և է պատ-

ճառով վայրկենաբար ընդհատուիլ ։ Միւնայն պահուն ու է թիւով խաղացողներու վրայ ֆառու կարելի է յայտաբարել :

Կանոք.—Եթե զնդակը երկու խաղացողներու միջև վեր նետուի, Խրաւարարն ու Դասաւորը, պէտք է ուշագրութիւն դարձնեն որ ո եւ է ուրիշ խաղացող չգտնուի այնպիսի զիրքի մը մէջ զոր կարելի ըլլայ վեր ցանկովներուն հետ շփոթել:

ՖԱՌԻՆԵՐՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Յօդ. — Այս պաշտօնատարը որ ֆառուը կը յայտաբարէ պէտք է ցոյց տայ օրինազանցը՝ Անձնական ֆառու մը պէտք է ցոյց արուի պաշտօնատարին կողմէ, ձեռքը գլուխէն վեր բարձրացնելով .

ԱՐԿԱԾԻ ՊԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԻԿ

ԴԱԴԱՐ (time out) ԿԸ ՑԱՅՏԱՐԱՔ

Յօդ. 8.— Խաղացողներէն մէկուն պատահած արկածի մը պահուն, Խրաւարարը բացառիկ դարս (time out) կը յայտաբարէ : Դասաւորը կրոնայ սուլիչով մը խաղը կեցնել այն պարագային՝ երր Խրաւարար խաղացողի մը արկածի հնիմարկուիլը չտեսներ : Բայց բացառիկ դարսը միայն Խրաւարարին հրամանին վրայ կարելի է կտարել :

ԿԱԶՄԱԾՆԵՐՈՒՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ

ԻՐԱԿԱՐԱՐԻՆ ԿՈՂՄԵ

Յօդ. 9.— Խրաւարարը պէտք է քննէ և հաստատէ խաղին վերաբերեալ բոլոր կազմածները, ի միջի այսոց խաղաբաւը, կողովները, զնդակը, ցուցասախակները, ֆամալաներուն և Արձանագրողներուն նշան տալու գործիքները ևն . :

ԴԱՏԱԿՈՐԻՆ (Umpire) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յօդ. 10.— Ո՞ւ և է խաղացողի մը կողմէ կատարուած ֆառուները Դասաւորը (Umpire) պէտք է յայտաբարէ, բայց մասնաւոր ու շագրութիւն պէտք է դարձնէ այն խաղացողներուն որոնք խաղաղաշտին ետեւը՝ գնդակէն հեռու կը գտնուին : Խրաւարէն խնդրանը եղած պարագային կրնայ գնդակին սահմաններէն դուրս եղած ըլլալուն մասին արուելիք որոշումներուն օժանդակել, և պէտք է մարդիկներու նկատմամբ օրէնքը զօրացնելու մասին անոր գործակցի :

ԱՐՁԱՆԱԳՐՈՂՆԵՐՈՒ (scorers) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յօդ. 11.— Արձանագրողները (scorers) պէտք է արձանագրեն կատարուած կողերն ու ֆառու-

ները . իրենց արձանագրութեան մէջ պէտք է որոշեն անձնական և մասնագիտական (technical) ֆառուները և պէտք է Խրաւարարին ուշադրութիւնը նրանիւն ամիջապէս որ ո՞ւ եւ է խաղացողի իր չորրորդ անձնական ֆառուը կը կատարէ : Իրենց արձանագրութիւնները խաղին պաշտօնական արգիւնքը պիտի ներկայացնեն : Խրաւարանչիւր կոլէ վերջ, անոնք իրենց արձանագրութիւնը պէտք է բաղդատեն և ո՞ւ եւ է հակասութիւն պէտք է անմիջապէս տեղեկացնեն Խրաւարարին: Եթէ անմիջապէս Խրաւարարին տեղիկացնելու մէջ թերանան, այս վերջինը պէտք է իր որոշումը յայտնէ ի նպաստ նուազագոյն համբանքը ցոյց տուողին, բաց ի այն պարագայէն եթե իրնք առանց արձանագրողներուն դիմումին համազաւած կերպով կրնայ իր որոշումը յայտնել : Արձանագրողներուն համար պէտք է հայթայինուած ըլլայ եղջերափող մը, փոխանորդութիւն մը կատարելու պարագային Խրաւարարին նշան տալու համար :

Կանոք.— Արձանագրողներուն եղջերափողին մայնը պէտք չէ խաղը կեցնել: Այս տոթին կարելի է յիշեցնել որ Արձանագրողները զանազանութիւն մը զնին անձնական եւ մասնագիտական ֆառուներու նշանակման մէջ, առաջինները գրելով Ա.1, Ա.2, Ա.3, ևն. իսկ վերջինները Մ.:

ԺԱՄԱՊԱՀՆԵՐՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յօդ. 12.— Ֆամալանչիւրը պէտք է նշանակին խաղին սկզբնաւորութեան ժամանակը, Խրաւարարին հրամանին վրայ խաղը ընդհատելէն յառաջ եկած զեղչուած կամ վատնուած ժամանակը իւրաքանչիւր կիսախաղի կամ քանդակի մը (gong), ատրճանակի մը (pistol) կամ սուլիչի մը միջոցաւ պէտք է ցոյց տան: Ֆամալանչիւրուն գործիքին ձայնին վրայ խաղը վայրկենաբար պէտք է կանգ առնէ, բացի այն պարագայէն երբ ֆամալանչիւրուն տուած ազգանշանի միջացին զնդակը կոլ ընել փորձելու համար օդին մէջ կը գտնուի, այդ պարագային խաղը պէտք է շարունակուի մինչեւ որ զնդակը օդակին մէջ մտնէ կամ վրիպի, իւրաքանչիւր կիսախաղին ֆամալանչիւրուն ազգանշանը կը վերջացնէ ներկայ խաղամիջոցը :

Կանոք.— Կը թերապրուի որ ժամապահները մէկ ժամացոյց զործածեն, որ իրենց առջեւ զտնուող սեղանի մը վրայ զտնուի կամ անանկ մը զետեղուած ըլլայ որ թէ մին եւ թէ միւսը կարինայ տեսնել:

ԿԱՆՈՆ 7

ԽԱՂԱԼՈՒ ՅԱՏՈՒԿ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ԿՈԼԵ ԵՐԲ ԿԵԼԼԱՅ

Յօյ. 1. — Կոլ մը կ'ըլլայ այն ատեն երբ գնդակը օղակներուն վրայի կողմէն ցանցին մէջէն վար կ'իշնայ կամ անոր մէջ կը մնայ. ՍԱՀՄԱՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԵՆՈՂ ԽԱՂԱԼՈՂ

Յօյ. 2. — Սահմաններէն դուրս (out of bounds). — Խաղացող մը սահմաններէն դուրս է երբ իր մարմնին ո և է մէկ մասը կը հայ սահմանի զծին կամ անկէ դուրս եղած դեմքնին:

ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԵՆՈՂ ԳՆԴԱԿԸ

Գնդակը սահմաններէն դուրս է երբ անոր ու և է մէկ մասը կը հայ սահմանի զծին, այս վերջիններէն դուրս գտնուած գետնին կամ ո և է առարկայի մը, ցուցատախտակներուն նեցուկներուն, կամ սահմանէն դուրս գտնուող խաղացողի մը:

Դամակ. — Կ'արժէ յիշատակի: որ, օրինական կանոններու համեմատ պատրաստուած խաղացողի մը մէջ, ամբաղջ ցուցատախտակը սահմանին ներս կը գտնուի:

ԳՆԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԷՆ ԴՈՒՐՍ ՀԱՆՈՂ ՌԿ

Գնդակը սահմանէն դուրս հանուած կը նըկառուի այն խաղացողին կողմէ որ վերջին անդամ հապած է անոր, սահմանէն դուրս ելելէ առաջ :

ՀԱՆՈՂԱԾ ԳՆԴԱԿԸ (held ball)

Յօյ. 3. — Բռնուած գնդակ (held ball) կը յարտարարուի երբ հակառակորդ խումբներու պատկանող երկու խաղացողներ իրենց մէկ կամ երկու ձեռքերով գնդակը բռնած են և կամ երբ սեղմանած խաղացող մը գնդակը բռնած արգելը կ'ըլլայ գնդակին խաղացողներուն:

ՎԱՑԱՐԻԿ ԴԱԴԱՐ (time out)

Յօյ. 4. — Բացառիկ դադար (time out) կը յարտարարուի ամէն անդամ որ խաղը օրինապէս կանգ կ'առնէ: առանց խաղին յատկացուած ժամանակէն կորսուելու:

ՖԱՄԻԼ (foul)

Յօյ. 5. — Ֆամիլ կանոնի մը բռնարարու մը է որուն համար ական նետուած մը (free throw) կը թոյլադրուի:

ԱՄՈՒՆ ԳՆԴԱԿ (dead ball)

Յօյ. 6. — Գնդակը ամուլ է հետեւեալ պա-

րագաններու մէջ ուր խաղը պէտք է դադրի մինչեւ որ խաղացարին կողմէ ցայց տրուած հետեւեալ ո և է մէկ հղանակով կրկին խաղի մէջ դրուի:

Ա. Երբ կոլ մը եղած է (Գնդակը կեդրոն):

Բ. Երբ գնդակը սահմաններէն դուրս կ'ելլէ:

Գ. Երբ բռնուած գնդակ (held ball) կը յարտարարուի:

Դ. Երբ բացառիկ դադար (time out) կը յարտարարուի:

Ե. Երբ ֆաուլ մը տեղի կ'ունենայ:

Զ. Կրկնակ ֆաուլի մը հետեւանքով կատարուած իւրաքանչիւր աղատ նետուած քէն վերջ (Գնդակը կեդրոն):

Է. Խաղի ժամանակամիջոցին վախճանին:

Ը. Երբ գնդակը օղակին յենարաններուն մէջ կը տեղաւորուի (գնդակը կեդրոն):

Թ. Միիւնոյն խումբին կողմէ կատարուած երկու ֆաուլներուն յաջորդող երկու աղատ նետուած քններուն առաջինէն վերջ:

Ժ. Ապօրինի աղատ նետուած քէ մը վերջ (Գնդակը կեդրոն):

Դամակ. — Եթէ, կոլ մը փորձելու համար գնդակը օդին մէջ կը գտնուի երբ աղդանինին մայնը կ'իմացուի, ինչպէս Յօյ. Դ, Ե Եւ Է ին մէջ, գնդակը ամուլ չի նկատուիր մինչեւ որ օղակներէն անցնի կամ վրասի: Եթէ, սակայն, կոլ ընել փորձադ խումբին դէմ ֆաուլ մը յայտարարուի, գնդակը ամուլ պիտի նկատուի ֆաուլ կատարուած միջոցին եւ եթէ նոյն միջոցին կոլ ըլլայ, պէտք չէ հաշուի:

ԳՆԴԱԿՈՎ ՎԱԶԵԼ

Յօյ. 7. — Գնդակով վազելը, գնդակը բռնած վիճակի մէջ ո և է ուղղութեամբ յառաջանալին է:

Դամակ. — Խաղացող մը երբ գնդակը ստացած պահուն հանդարա կիցած է, գնդակով վազած նկատուիր, եթէ ան ու եւ է ուղղութեամբ մէկ ոտքով քայլ մը կ'առնէ, կը բաւէ որ միւս ոտքը զետնին վրայ նոյն զիրորդ կը մնայ: Այս բայլն վերջ, խաղացողը, գնդակը փոխանցելով, (pass), յաջորդարար գետին հարուածելով (dribbling) կամ կօլ փորձելու համար նետելով իր ուղած ծեւով գործածելէն վերջ, կրնայ միւս ոտքը գետնէն վերցնել կամ ցատկել, բայց գնդակը պէտք է իր ծեռքերէն նեռացած ըլլայ իր մէկ կամ երկու ոտքերուն կրկին գետինը զպելէ առաջ:

Պէտք է աշարժութիւն զարմնել այս նոր օրէնքին որ խաղացողի մը յաջորդարար հարուածելու (dribbling) կարենալ սկսելու համար նոյն առանձնաշնորհումները կուտայ ինչպէս թոյլադրուած չէ ընել գնդակի փոխանցում մը (pass) կամ կօլի համար նետածը մը:

Պատշաճ թոյլադրութիւն զպել է ընել այն խաղացողին որ վազելու ատեն զնդակը կը բռնէ կը բաւէ

որ, պաշտօնատարներուն կարծիքով, կարելի եղածին չափ չուտ կանգ կ'առնէ: կամ զնդակը կրելէ կ'ազատէ ինքնինք:

ԳՆԴԱԿԸ ՑԱԶՈՐԴԱԲԱՐ ՀԱՐՈՒԱՇԵԼ (dribbling)

Յօդ. 8.— Յաջորդական հարուածը (dribbling) այն է երբ խաղացող մը զնդակը նետելու, հարուածելու (batting) ոսասանելու (bouncing) գլորելու (rolling), ճիգով փորձելու (fumbling) և (muffing), շարժումի թափեր կուտայ և կրկին անոր կը հաղի ուրիշ: Խաղացողի մը հաղելին առաջ Այն բռպէին որ գնդակը մէկ կամ երկու ձեռքերուն մէջ բանուած կը մնար և կամերկու ձեռքերով անոր կը հաղի նոյն բռպէին յաջորդական հարուածը (dribbling) կը դադրի.

Դասիօք.— Խաղացող մը օրինական dribble է մը վերջ կրնայ կօլ ընելու համար նետել եւ եթէ յաջողի կը հանուիք: Կոլ ընելու յաջորդական փորձերը պէտք չէ dribble նկատել:

ԲԻՆԵԼ (holding)

Յօդ. 9.— Բոնելը (holding) հակառակորդի մը հետ եղած անձնական հպումն է որ կ'արգիլէ անոր ազատ շարժումը:

Դասիօք.— Ինչ որ ծանօթ է իբր «հոտելի կողմէն» պաշտպանութիւնու անունին տակ, այդ մերի խաղացուածը մը յանախ յառաջ կը բերէ անձնական հպում որ անձնական ֆառու մըն է: Պաշտօնատարներէն կը խնդրուի խաղի այս մերին մասնաւոր ուշադրութիւն ընծայել:

ԽԱՓԱՆՈՒՄ (blocking)

Յօդ. 10.— Գնդակը իր ձեռքերուն մէջ չունեցող հակառակորդի մը յառաջացումը արգիլէր կ'ըսուի խափանում (blocking):

ԱԶԱՏ ՆԵՏՈՒԱՄՔ (Free Throw)

Յօդ. 11.— Աւզդակի ազատ նետելու գծին հոտելը գոմուած դիրքէն, կօլ ընել փորձելու համար խումբի մը արուած առանձնաշնորհումը կըսուի ազատ նետուածք (free throw):

ԿՐԿՆԱԿ ՖԱՈՒԼ (double foul)

Յօդ. 12.— Կրկնակ ֆաուլը կը կատարուի երկու խումբերուն կողմէ: Երբ միեւնոյն ատեն անոնց իւրաքանչիւրին դէմ ֆառու յարուարուած է:

ԽԱՂԻՆ ՑԱՊԱՆՈՒՄԸ (delaying game)

Յօդ. 13.— Խաղին յապաղումը խաղացողի մը կողմէ անօգուտ կ'երպով խաղին ընթացքը խափանելն է:

ՍԵՓԱԿԱՆ ԿՈԼ (own goal)

Յօդ. 14.— Սեփական կօլը այն օդակն է որուն մէջ զնդակը նետել կը փորձէ խումբը:

ԺԱՄԱՆԱԿԻ ՑԱԿԵԼՈՒՄ (extra period)

Յօդ. 15.— Խաղի վախճանին յառաջ եկած արգիւնքի հաւասարութիւնը (tie score) կատարելու համար անհրաժեշտ եղող հինգ վայրկեան երկարաժեղումը կ'ըսուի ժամանակի յունելում (extra period):

ՄԱՅԱԿԻՏԱԿԱՆ ՖԱՈՒԼ (technical foul)

Յօդ. 16.— Անձնական հպումէ առաջ չեկաղ ո և է ֆաուլ մասնագիտական ֆաուլ է: ԱՆՁՆԱԿԱՆ ՖԱՈՒԼ (personal foul)

Յօդ. 17.— Անձնական ֆաուլ է բոնելը (holding), խափանելը (blocking), ոսք գնելը (tripping), իրելը (pushing), յարձակիլը (charging) կամ կատարելը ո և է աեսակի անհրաժեշտ չեղող կոչտութիւն մը:

ԽԱՂԻՆ ՑԵՐԱՑՑՈՒՈՒ ՖԱՈՒԼ (disqualifying foul)

Յօդ. 18.— Խաղէն հեռացնող ֆաուլը կապիտ խաղ մըն է որուն համար խաղացող մը խաղէն կը հեռացուի: (Դար.)

ՖՈՒՏՈՎՈԼ

ԲԱՐԻՁԻ Հ. Մ. Ը. Ը. ՖՈՒՏՈՎՈԼԻ ԱԿՈՒՄԲԸ

Բարիզի Հ. Մ. Ը. Ը. մասնաճիւղին հայկական ֆուտապօլի Ակումբը երկու տարի է ի վեր կազմուած ըլլալով, կրցած է անլուր ճիզերու միջոցաւ իր շուջը հաւաքել և վարժեցնել տղաքը՝ որոնք այսօր կրնան պարծանք համարուիլ Հայ Ակումբին իբր լաւագոյն ֆուտապօլ խաղացողներ:

Այս տարի, գարնան նոր ըրջանին, շնորհիւ ժրաշան վարչութեան զոհողութեանց, որոնք ողի ի բախն կ'աշխատան յանուն միութեան, կրցած են անդամներուն թիւը բարցրացնել յիսունի:

Վարչութիւնը գրեթէ ծանրացած է մէկ երկու հոգիի վրայ, որոնք անհուն աշխատանք կը թափեն միութիւնը կանգուն պահելու համար. մասնաւորաբար գովելի են Պր. Պր. Հարիկեան վարչութեան Ատենապետ, Զարիփեան Դանձապ'տ և Խաչատուրեան:

Վարչութիւնը ճիզեր կը թափէ այս ըրջանին զնդախաղին համընթաց քալեցնել ու զօրացնել նաեւ Athlétisme-ը, ասոր համար անդիմումներ ըրած է իր լաւագոյն անդամներուն, որոնք շատ լաւ անուն մը հանած են ֆրանսական զանազան խումբերու մէջ. Տասն և հինգ օրէնք պիտի սկսի նաեւ Athlétique

խաղերը և կը յուսանք որ միջազգային խաղերուն պիտի կրնանք ունենալ մեր Բարիզահայ ներկայացուցիչը :

Դալով գնդախաղի մրցումներուն, հայ ֆութբոլիստաները երրեմն կը թերահան իրենց սպարառկանութեանց մէջ, բացակայելով։ Շատ անգամներ թերթերու միջոցաւ ծանուցուած մէծ մրցումներ, աեղի կ'ունենան հայերուն կումի 8-9 հոգի 11ի դէմ և քիչ անգամներ է որ հաւասար դուրս կուղան խաղէն, սակայն ասոր հակառակը երբ թիւով ամբողջ եղած են, խաղացած են գօրաւոր խումբերու հետ և յաղթական դուրս ելած են, այնպէս որ իբր եղթակացութիւն կրնանք վատահ ըլլալ հայ Ֆուտապոյի Ակումբին վրայ՝ յաթանակի տեսակէտով, երբ անոնք չի թերահան մրցման օրը իրենց սպարառկանութեանց մէջ։

Ամենալերջի մրցումը տեղի ունեցաւ ամսոյն 9ին Հայ և Յոյն առաջին խումբերուն միջեւ, խաղը շատ հետաքրքրական էր, Բարիզի Հայ և Յոյն գաղութը հերադիսավար եկած էր օրուն մրցորդները ծափահարելու, Յոյները իրենց խումբը լրացուցած էին այլազգի լուսագոյն խաղացողներէ, մինչ հայերը սրաշտագանողականի վրայ մնացին և գրեթէ գնդակը չձգեցին, հակառակ հոգի սննդապատ վիճակին, դատաւորն Յոյն ըլլալով ճշմարտութիւնները ծածկելու շէր քաշուէր և յաձախ տախիթ կուտար խարդախութեանց, այնպէս որ երբ հաֆթայիլը լրացաւ Հայերը երկու կօլ տարուած էին Յոյներէն, մին նենայուէն իսկ միւոը գունդրէն։

Երկրորդ խաղարարին հայերը, դատաւորը վախելով տեղը դրին Գաղիացի մը, որ չատ անաշառ կերպով կատարեց իրին վատահուած սրաշտօնը։ Հայերը իրենց բաց թիւերը լրացին Բ. Խմբէն և նոր եռանդով մը խաղի ոկտան, գրեթէ մինչեւ վերջ մնացին յարձակողականի վրայ և Յ կօլ իրարու վրայ տալով յալրական դուրս եկան։

Հայ յառաջապահներէն գովելի էր Պր. Մինթանձեան, որ գրեթէ գնդակը ուրքին տակէն չփախցնելով կը տանէր մինչեւ կօլին բերանը.

իր քաղէն իբր յառաջապահ քաջ խաղացողներ էին Պր. Տէրդիշեան (առաջ) Պր. Աէմբէնեան (деми). իսկ բերդարդիւողները Պր. Պր. Բրայէլեան և Զարիփեան ընդհանրապէս գիտցան իրենց պարտականութիւնը քաջարար կատարել և հուռուաներ խելել Հայ խմբին անուան։

Բարիզ 14 Ապրիլ

ՍԵՐԱԿ ՈՍԿԵԱՆ



Համեստ 101. մը 11

ՎԱՐՉՈՒԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԺԶ. Նիստ — 3 Մարտ գիշեր

Այս նիստը յատկացուցաւ մարզական սրէներու վիճարանութեան՝ մասնաւորապէս բամբէսիօնէլ ութեան եւ ամսթէօրութիւնն խնդրին եւ սրաշուցաւ սպասական յայտարարութիւնով մը ճշգել այս կէտը։

ԺԶ. Նիստ — 7 Մարտ

Խորհրդակցութիւն ունի ունեցաւ Ա. որբանոցներու սկառաւոներու զգեստաշնութեան Բ. միաւուստթիւնը զարցոներէն ներս լնդունել տալու խնդրին Գ. Հայ սկառաւութիւնը Միջազգային պիւսոյէն վաւերացուելու Դ. Կեղրանի համարակալութեան պիւտմէի եւ Կեղր. զրասենեակի կազմակերպութեան մասին։

Այս ժողովի մէջ վնասավետ եարօն (Կովկասի Ամերիկան նպաստահասայցի անօրէն) վրաստանի եւ մասնաւորապէս Թիֆլիսի Հայ սկառաւոներու Պատուական նախագահ անուանուեցաւ եւ որոշուցաւ անմիջապէս զրել իրեն այս մասին, խնդրելով որ ընդունի այս պաշտօնը։

ԺԶ. Նիստ — 14 Մարտ

Ժամանակակից տեղեկաբերքը մասնամիւնի կացութեան մասին։

Դ. Գ. Շէհրիկեանի կողմէ սպարաստուած, Միաթիւն կազմուելէն մինչիւ 31 Փետր. 1921 մանրաման հաշուեկշիռը կարգացուելով ժողովը խիստ զո՞ն մնաց այս խղճամիտ աշխատութենէն։ Վիճարանութիւնը յետաձգուցաւ յաջորդ նիստին։

ԺԶ. Նիստ — 21 Մարտ

Խորհրդակցութիւններ տեղի ունեցան բրօրականու-

յանձնախումբի կազմութեան մասին: Համարակալութեան տեղեկատութիւնը լուսեցաւ նախորդ նիստին ներկայացուցած ընդհանուր հաշուելչուի մասին:

Կարդացուեցան զանազան նամակներ եւ որոշումներ տրուեցան: Կարդացուեցաւ Պ. Վահրամ Փափագեանի հրամարականը Հ. Օ. Մ. ի վարչութեանը որուն անդ ընտրուեցաւ Հ. Մ. Բ. Մ. ի կողմէ: Պ. Քրիստէնքան: Որոշուեցաւ բայր մատնաժողբը իմբրովին այցելել մօտէն տեղեկանալու համար անոնց վիճակին:

Կազմուեցաւ պիտմէի ուսումնասիրութեան համար յանձնաժողով մը:

IV. Նիստ — 28 Մարտ

Խորհրդակցութիւն տեղի ունեցաւ: Ա. Բրօրականահանձնախումբի մասին Բ. Միռթեանս տեղեկագիրը պատրաստելով կարեւոր տեսնուած օտար հաստատութիւններու դրկելու համար Գ. նոր ծրագիր-կանոնագիրի կիրառութեան եւ նըշանային դրութեան վրայ:

Կարդացուեցան ընթացիկ նամակներ:

Միռթեանս իրենց մատուցած ծառայութեանները զնահատելով, որոշուեցաւ մէջ մէկ արձաթ մէտայլ տալ Պ. Պ. Գ. Շէնքիլեանի եւ Լ. Զերպի:

Հ. Ա. Ա. Մ. ի Ընդհանուր Արքական և օմանդակ Յանձնախումբին կազմը

Ընդհ. ԿԵԴՐ. ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

Պարոնայի՛ Խօրասաննեան Զայլ (Աշենապէ), Ալեանանեան Խաչիկ (Աշենապիր), Կեսարեան Արամ (Գանձապահ): Անդամներ՝ Ճիզմէնեան Հայկ, Մեծառութեան Թողեսո, Յակոբեան Լեւոն, Տօֆրի, Մ. Սոլլի, Քեմնանեան Որդիկ, Ֆենենեան Քրիստո:

ԿԵԴՐ. ՍԿԱՌՈՒՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Պարոնայի՛ *Ճիզմէնեան Հայկ (Աշենապէ), Յակոբեան Արամ (Աշենապիր): Անդամներ՝ Ալյանվերի Արտաւէ, Գովան Օցիկ, Ֆենենեան Օցիկ: Խորհրդական՝ Խօրասաննեան Ժիրայր և Նիկողոսեան Արամ:

ՍԿԱՌՈՒՏԱԿԱՆ ԵՆԹԱՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Պ. Պ. Գագամնեան Լեւոն (Աշենապէ), Սարուխան Լեւոն (Աշենապիր), Տօմինեան Արամ, Մալումնեան Միրտիչ:

ՊՈԼՍՈՅ ՄԻԶԱՉ. ՍԿԱՌՈՒՏԱԿԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԻ

ԱՆԴԱՄՆԵՐ (I.S. C. of C.)

Պ. Պ. Նիկողոսեան Արամ, Խօրասաննեան Ժիրայր, Ֆենենեան Օցիկ:

ԿԵԴՐՈՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Պարոնայի՛ Յակոբեան Լեւոն, Փափագեան Վահրամ, Գրլընեան Գրիգոր, Ալովեան Գրիգոր, Մակարեան Գեորգ:

ՄԱՐՁԱԿԱՆ ԵՆԹԱՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Արամեան Նուպար, Գալթայեան Հրաչեալ, Թերզեան Վահրամ, Զաղլասեան Յակոր, Քեշեան Գաբրիէլ:

ԿԵԴՐՈՆԻ ԲՐՈՅԱԿԱՆՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Պարոնայի՛ *Տօֆր. Սալլի, Թելեսոն Անտոն, Շիրինեան Լեւոն, Զերշեան Վահրամ:

ՄԱՍՈՒԾԵ

Բուպլյամեան Հայր Յակոբոս, *Ֆենենեան Քրիստո, Պարասկեան Միրտիչ, Սարուխան Ոլես:

Հ. ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԱՐՁՈՒԹԵԱՆ ՄԷՋ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՒԹ (Հ. Օ. Մ.)

Պ. Քրիստո Ֆենենեան:

(*) Աստղանիւչ կրող անունները կեղր. Վարչութեան ներկայացուցիչներն են: (Ե. Խ.)

ՍԿԱՌՈՒՏԱԿԱՆ ՀԱՐՑԱՐԱՆ

1.— Որ ծառերուն շուրջ թեթեւ է եւ որ ծառերուն շուրջ ծանր է:

2.— Մեր կողմէրու վայրի թռչուններէն որն է որ (չսփանա եւ ոչ վիրաւոր) կարելի է ծեռքով բռնել. եւ ինչ պարագայի մէջ:

3.— Երբ իռան մը վրայ կեցած ես, բանի* միջոցունիւս զիմացի ուրիշ լերան մը՝ բու կեցած մնանդ աւելի բարձր կամ աւելի ցած ըլլալը հասկնալու համար:

ՍՍԱՑԱՆՔ

Արեգ Գրական — գլուխակն Ամսազիր. ճոխ բովանդակութիւն եւ մարուր տպագրութիւն բաժնեցին կիսամետայ 15 ֆրանը հաւը 3,80 ֆրանը:

Օմանյա Միհր Ա. Խանակեան. վիսկերք: Գին 3 ֆրն. 75 մէնթ: Երկութին համար եւս դիմել՝ Rédaction «Areg» S. Hagopian Vienne (Autriche), VII. Mechitaristengasse 4.

ՊԱՏՐԱՍ կիսամսեայ օրկան սկառուտներու եղմիր Բաճնեզին 100 զր:

Հասցէ: Greek P. O. Box 34 Smyrne

Առշնոկ Հայոստանի Շաբաթաթերթ զրական հասարակական բաժնեզին 100 զր: ուկեղմրամ:

Հասցէ: The Cotehnag 287 Fourth ave. New-York city

The Boy Scouts association H. A. Gazette Կելլունական օրկան Անգլիայ սկառուտներու:

Հասցէ: 18, Henrietta Street, London, W. C. 2.

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Ամերիկեան Ս. Ա. Ա. կազմակերպութիւնը, որ իր բարոյական ու նիւթական աշակցութիւնը ամուն առիթով ի սպաս կը զնէ մանաւանդ հայ որբանցներու, այսպէս ամէն տասնը հինգ օրն անզամ մը սիմեայի ներկայացումով անոնց նոգեկան վայելը մը պատճել: զատ մարմնակրթանքի եւ աթլեթիկի վերաբերալ զանազան իրեղեններ եւս կը տրամադր: այս կամ այն որբանցին: Այս անզամ Գումզարուի Գիրիք Հօմին (Արմեստաւորաց Տուն) նուիրած է Պասրէթպօլի խաղին յատուկ 2 օղակ, 1 զնդակ, 1 յաւելուածական բառուոյով, 1 ֆութազոլ. 2 մէտրարն պօտ, 2 հնուոր պէջպօլի զնդակ եւ 2 զաւազան:



Ժեղինակ՝ EMILIO SALGARI

Այդ տարօրինակ թռչուններէն վեց եօթը հաստ շոգ եւմա ույկին մօս կը գտնուեին ու զանիկայ անց-իլ ջանալով կը զբանուին, բայց այնպիսի բարձրութեան մը վրայ, որ կարելի չէր զանոնք զանազաններ Ասկայն մին, կամ այն է որ ուժը պակսեցաւ, կամ տկար ոստում մը բրաւ, եկաւ ինկաւ Մորկան։ ոստքերուն առջեւ, որ անմիջապէս ձերքերը վրան կոխից։

— Զուկ մըն է, ըստ, զայն Աըր ձոնին երկնցը նելով։

Յիրաւի մէկ ու կէս ոտք երկայն ձուկ մըն էր, երկու երկայն թիւերով, որոնցմով անշուշտ կը թուշէր, ունէր բաւական լայն բերան մը որ սաստիկ լոյս կ'արձակէր։

— Բիրարենս կոչուած ձուկն է, ըստ երկրաշափը։

— Թռչող ձուկ մը, աւելի ճիշդ, ծիծենածուկ, աւելցուց իրանտացին Աքանչիլի ծովու ձուկ մը, թլիփիններու և թրածուկերու նախընտրած կերակուրը։

— Դո՛, գոչեց Պարթէն, այս ձուկը աչք չունի՞։

— Կոյք է, բայց ոչ առանց աչքի, ըստ Աըր ձօն, թէ որ սա երկու պկտիկ թաղանդները վերցնէինք, անոնց ներքեւ պիտի գտնէինք աչքերուլացնէինք, անոնց ներքեւ պիտի գտնէինք աչքերուլացնէինք։

— Բայց, առանց աչքի ի՞նչպէս կը կառավարուին, հարցուց 0° Քոնոր։

— Եօշագումով։

— Ուրիմն, քարայրներու բոլոր բնակիչներն ալ կօյը կը ձնին։

— Ոչ ամէնքը! Դարնիովիայի ընդգետնեայ յիշերուն պրորիւս գորտը, Մամութի քարանձաւններուն բուն սիստրուն և կիստիւն ձկները, անպիսիրիս և քիֆինուն պէտքէ կոյը կը ձնէ թէպէտ, աչքները։ Կոյք կը ձնին, ոմանք ի ձնէ թէպէտ, աչ-

Բայց թիւպէտ և օսմանական բայց առանց զանոնք։

Քեր ունինասակայն քիչ քիչ կը կորսնցունեն զանոնք։ Քանի մը ոզգրապատեաններ տասնոտեաններու ցեղեցն, օրինակի համար, աչքերով կը ձնին, բայց մեծնալով սովոր են ձկանց խորիններուն մէջ մանելով ուրիշներուն կոնակէն ապրիլ և այսպէսով այլ եւս չեն կարող տեսնել իրենց տեսութիւնը այլ հսկորձելով, կամաց կամաց կը չորնայ, ու ի վերջոյ թեթեւ թաղանդով մը կը ձածկուի։

— Բայց ի՞նչպէտ կ'ըլլայ այս։

— Գործածութեան զագարաւուով թէ որ զքեզ դասազարտէին ստորեկը երայ մութ քարայրի մը մէջ տարիններով ապրելու, աչքերով իրենց ծաւալը պիտի կորսնցնէին ու պիտի ցամքէին Միթէ գործածութեան, հրահանդներու պակասութեամբ չէ որ մինք ալ չենք կրնար, ինչպէտ ձիերը, շուները, կատուները, ականչնիս շաբաժեր։

— Ինչպէտ, գոչեց Պարթըն Բ՞նչ, միթէ մեր նախնիքը ականչնին կը շարժէին։

— Հաւանական է, քանի որ անասուններուն պէտ մենք ականչները շարժելու զնդերներ ունինք, զանոնք հրահանդներով, քիչ ատենուան մէջ պիտի կարողանանք շարժել։

— Յիրաւի գեղեցիկ տեսարան մը պիտի ըլլար, տեսնել շնորհալի օրիորդ մը որ ականչները կը շարժէ։

Թռչող ձկներու երեւումէն կէս ժամ յետոյ, զետնասարանը արագօրէն կը ցածնար ու կը նեղնար, այն պէտ խոչոր նաւ մը հազիւ հազ կարող էր անցնիլ Սղմուած ջրակոյտը՝ լնիթացքը երագեց սուրալով, երկար մանչիւններով՝ նեղ ու մութ թիւնէի մը մէջէն։

Աըր ձօն, յետ ուղեղիծ թուղթին նայելու, մեքենային ժխանը իշեցնել տուաւ, որպէտ զի կա-

մարին չպարհեց, լապտերներն աւ վար արին. յետոյ հրամակը ամենամեծ զգուշութեամբ յառաջացաւ Հուանաւ շոգեսպատ դէպ ի մթին դիւնէլը:

Այդ զգուշութիւնները չափազանց չեն վասն դի գետնու զին այնքան անձուկ էր որ չոփեմակոյկը զժուարութեամբ կ'անցնէր Ասկէ զատ՝ կամարէն կը կախուէին ամենանուրը թափանցիկ, որածայր հաղարուոր ցցու առջներ որանցմէ ոմանը ա'յնքան երկայն էին որ, կը սպանացին խօցել Աըր ձօնը և իրեն բովելները:

Երկա՛ր ժամ մը՝ Հուանաւ շարունակ զարնուելով նիվանիերու այդ անտառին կարողացաւ առաջ երթալ յետոյ, բայց զետուուզին ա'նքան նեղցաւ որ՝ երկու պատերը կը քերէին անոր կողերը:

Ասամիկ տաղնապ մը տիրեց Աըր ձօնի և ընկերներուն վրայ, որոնք կը վախնացին որ ետ դաշնան, կամ շոգեմակոյկը լքեն:

— Պատրաստուեցէ՞ք մուրճերով աշխատելու, ըստ Աըր ձօնի Ամէն գնով պէտք է առաջ երթալ նոյն խէկ եթէ հարկ ըլլայ ականներով ճամբայ բանաբաւ:

Մի քանի բոլոք ետք, Հուանաւ զարնուեցաւ ջրացքին մէջանեղ ցցուող պատրարերու կոյսի մը, երկուարիւրէն երեքարիւրի չափ կային, որոնցմէ ոմանը մարդու թեւի չափ հաստ էին:

Երկրաչափը բարուեր մ'առաւ, քննեց՝ հասու ծայրերուն անանցանելի ցանցը նուտով հասկցաւ որ այդ արգելյները չատ դիմագրութիւն մը չեն ներկայացնէր, և ըստ:

— Դիմի անցնինք: Հուանաւին ցուուիր բաւական է մեզի ճամբայ բանալու: Մեքենան եւ Մորկան:

Շոգեմակոյկը՝ հակառակ հասանքի տարօրինակ արգութեան, նեկրեցաւ, ժամկեց Աըր ձօնի մը մէջ վեց մղոն կորերու ուժով, սաստկութեամբ սուրալու համար Արգէն երկու հարիւր մեղք ընկրկած էր, երբ սաստիկ բաղխում մը տեղի ունեցաւ Յետախաղացում բանկարծ:

— Ի՞նչ պատահեցաւ, հարցուց Աըր ձօնի

— Խարակի մը զարնուեցանք, ըստ Օ'Փոնոր, ձրեւով յետակազմի ցըալպատին:

— Պատուա՛ր չի գործէր այլեւս, աւելցուց Մորկան:

Սուուդիւ, շոգեմակոյկը ետ չէր երթար այլեւս, այլ հասանքէն կը տարուէր, որով կասկած չկար թէ պատուակը չափախուած էր:

— Մորկա՛ն, տե՛ս պատուակի թեւերը կոտրած ըլլան, ըստ Աըր ձօնի:

Մեքենավարը թեւերը խօցեց շուրին մէջ ողբուտակին մօտ:

— Փորձանքը ծանը է: Երկու թեւենիներ ծռած են, իսկ երրորդը աներեւութացեր է:

— Ի՞նչոր ուսա՞ պիտի երթանք, հարցուց Պարբը:

— Փոխնորդ պատուակ մը ունինք, ըստ Աըր ձօնի, բայց հոս, այս դիւնէլին մէջ, առանց դիզ մի պամաքի, կարելի պիտի ըլլայ զայն իր տեղը առցանել: Մուրճերով ճամբայ բանանքի

Մեքենան մարելով, որ դիւնէլը ծուխով լցնի-

լէն ուրիշ բանի չէր ծառայէր, շոգեմակոյկը մղուեցաւ պատրարերու պատնէշին վրայ: Օ'Փոնոր և Պարթին մաւրճերով զինուած, յարձակեցան կորովով արգելով դէմ որ շուտով չափաջախուեցաւ:

Հուանաւ՝ յարանուն հասանքի սաստկութենէն յառաջ մղուած՝ մօտ երկրորդ դիւնէլի մը մէջ որ աւելի նեղ և աւելի խորտուրոր էր Աըր ձօն և ընկերները աեսան որ սախուած էին շոգեմակոյկին եղերքէն գուրս ելլոյ ամէն բան ներս քաշերու: Ճնշագրիւր գլուխնին չջախախսելու: համար կամարին դէմ որ ասեղի պէս որածայր ու բաւագրիւր իստու խաւութ մը պատուած էր:

Ժամէն մը ի վեր այդ երկրորդ նկուզին մէջ կը նաւարկէին, երբ չորս մարգկանց ականջին հասաւ հեռուն աղմուկ մը որ նախ տկար էր, ու յետոյ սաստկացաւ Այ կատաղի գետի մը շառաւն էր, ոչ այ բարձրէն թափազ ջրակոյսի մը մասունջը, անբացարիի յարատեւ, խուլ զդրդիւն մըն էր այդ:

Երկրաչափը, Պարթին, Օ'Փոնոր և Մորկան իբրարու երես նայեցան անձկութեամբ:

— Արգեօք, նոր փորձա՞նք մըն է, ըստ խառնածինը:

— Թերիս, պատասխանեց Աըր ձօնի:

— Բնդ առաջ կ'երթանք:

— Միշտ յառաջ:

Նկուզը կը սկսէր ընդլայնել, բայց շուրին հսանիքը վախնակակ զանդազելու, սաստիկ կամազութեամբ կ'իջնէր:

Օ'Փոնոր ցուուկին վրայ զետեղուած էր ձեռքը ձող մը պատրաստ զայն ջուրին մէջ խոժելու եաբով կազմակերէլ կեցնելու: Քանի մը վայրկեան անցիր է, երբ նախորդէն աւելի ուժգին բախում մը զայն վար գլուրեց: Պարթին, Աըր ձօնի, և Մորկան որոնք յետակողմն էին, երկու սրանքներուն վարացին եկան: Չորս կանթեզները բախուումէն տապառ մարեցան կատարեաւ տիւտարը տիւտերը տիւտիւր զիւնէլին մէջ:

Հուանաւ կատաղորէն կը տատանուէր՝ իբրեւ մէ այդ նեղ ջրանցքը, մրիգէն յուզուած ձովութեւ մէ զարձած ըլլար Փրփրալից հսկայ կոհակներ զայն կը հարուածէն աշէն ձախէն, քիթէն ու կրոնակէն, ցատկելոյ նաւուն մէջ:

— Առքի ելէք, սոքի՛, պոռաց Աըր ձօնի:

Սլացան դէպի ցուուկ տեսնելու հսմար թէ, իօնչ էր սարսափելիօրէն մոնչացող ալիքներուն պատճառ նայ բայց ինչպէս ըստեցաւ, լամբարները մարած էին, խաւորը զարհութելի էր: Չեռքը վեր բարձրացուց ու մնջ զարմացմանը տեսաւ որ, քիչ առաջուան, այնքան ցած կամարը որ սոքի վրայ կենալու կարելիս թիւն չէր տար, չկար այլեւս:

— Ուուր ինք, հարցուց ինքնիրին:

Չայնը խզուեցաւ սաստիկ բամբիններուն մէջ՝ որոնք կարծես խորէն կու զայնին Տէկ ձեռքը ջուրին մէջ միաբնից ու տեսաւ: որ շոգեմակոյկը անօրինակ արագութեամբ կը սուրար ահազին կորութիւն մը զձելով: Սարսափելի սարսու մունեցաւ բոլոր ոսկորներուն մէջէն:

— Կանթեղ մը, ընկերներ, կանթեղ մը, պոռաց խղդուկ ձայնով: Ցործանքէ կլոււելու վրայ ինքը:

Հարունակելի